



Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Ս Ա Ն Դ Ի Ս Ի Տ

ՀԱՅ եկեղեցւոյ զարդերէն մէկը, այս կոյսը, Նա պատկերացուած է իբր արքայազուստը մը, որ չսիրեր իր սիրելին, և քրիստոնէսայ կ'ըլլայ, էն յառաջընծայ քրիստոնէաներէն, յետոյ նահատակուելու համար, Բարձր դէպք դուստայի մը համար: Մեր ինդը գրականութեան մէջ սակայն, քիչ ոգևորութիւն արծարծեր է: Կը յիշեմ միայն վերին աստիճանի անհամ ողբերգութիւն մը Թովմաս Թէրզեանէ, նոյնին անգղիերէն խմբագրութիւն մը մօտերս հրատարակուած, և շատ գեղեցիկ բանաստեղծութիւն մը Ալիշանէ, որուն շատ անհաստատարիմ Թարգմանութիւն մը ստուա պրոֆ. Էմիլ Տեզա իտալերէն շքեղ լեզուով մը:

Վերակազմելու համար ինչ որ պատմական կայ այս գրութեան անուան շուրջ, մենք ուրիշ աղբիւր չունինք՝ բայց եթէ այս կոյսին նուիրուած այն քանի մը տուն շարականը և իր վկայաբանութիւնը, որուն մէջ շատ բան կայ մերժելու:

Շարականը շատ բան չի պարունակեր

յայտնութիւններ ընելու համար: Առաջին տան մէջ կը յիշուի թէ Մանգուխտ իր հայրենի կրօնը կը թողու. «որ զհայրականն քո թողեր զպաշտօն», և թէ Գրիտոսի համար կը նահատակուի. «վասն Գրիտոսի հեղեր զարին քո սուրբ»: Երկրորդ տունը կը բովանդակէ կոյսին աղբերները Աւետարանի թաղէոս առաքելին հետ՝ որ շատ վիճելի է, «Աշակերտեցար առաքելոյն թաղէոսի, - և ի հաւատս ճշմարիտս հաստատեցար». իբր թէ Մանգուխտ թէ և քրիստոնէայ զայն ճշմարտապէս չըլլար՝ բայց եթէ աշակերտելով թաղէոս առաքելոյն:

Այս բոլորը արդէն Մանգուխտի վկայաբանութիւնն է, բայց վկայաբանութեանը մէջ միայն այս բոլորը չէ որ կայ:

Երրորդ տունը կու տայ գիծ մը որ բուրովին այլ արժէք ունի. Մանգուխտի կու տայ սիկնոքեան նկարագիր մը որ չզբառուիր ոչ իր վկայաբանութեան մէջ և ոչ իր կոյսի նկարագրին մէջ ինչպէս ընդունուած է ընդհանրապէս. «Որ զտիկնութեան քո թողեր զփառս»: Իբր թէ Մանգուխտ կարգուած ըլլար ճոխ իշխանի մը հետ՝ զոր կը թողու:

Այս պարագային մէջ որն եղած է աղ-

րիւրը արա անծանօթ երգչին ուր գտած է այս « գտիկնութեան... զգիտա » մինչ կը պակիւր վկայարանութեան մէջ, կ'եւրեկի թէ հոս երգչը իրերուն լաւ տեղեակ չէ, կամ մտածիր է թէ Սանդուխտը կը թողու այն փառքը զոր կրնար ունենալ, այսինքն տիկնութեան փառքը զոր պիտի ունենար օր մը կարգուելով: Բայց թիւզանդի կտոր մը մտածութիւնը թոյլ կու տայ զեռ յառաջ տանել: Ճշմարիտ զգայնութիւններ ունեցող այս հեղինակը՝ առիթ ունենալով թեկեղի վրայ խօսակու (Գ. Ժ.), զայն միշտ կ'անուանէ տիկին. « արտաքայ ըրգաքին վկայանոց մի սուրբ տիկնոյն թեկեղի » — « Եւ ելանէր ընդ յառաջ նոցա սուրբ տիկինն թեկեղէս զարդարեալ մեծապայծառ, զի նշոյլք որպէս ի լուսոյ հատանէին ի նմանէն », ինչ կը հասկնայ հոս թիւզանդ այս տիկին տխուրոտվը տրուած թեկեղի՝ որ ճիշդ նոյն տեւակ պտերաներ ունի Պողոս առաքեալին հետ՝ ստեղծ վկայարանութեան մէջ, ինչ որ Սանդուխտ Թաղէտի հետ իր վկայարանութեան մէջ: Ճիշդ չեմ գտեր. բայց չեմ ալ կարծեր թէ հայ հեղինակներու մտքին մէջ պատուանունները աստիճանաւորութիւններ չունենան, ու զանոնք զործածեն խառն ի խառն, առանց ո՛ր է նշանակութեան, մանաւանդ ժամանակի մը մէջ ուր այնքան վրէժիւնդիր էին բարձի ու պատուանուններու ինչպէս են հին դարերը: Ազատանգեղոս՝ պաշտօնական դիրքերու մէջ առիթ ունենալով յիշելու թոսարովիդուխտը, զայն կը տխուրանէ միշտ օրիորդ և երբէք տիկին: Առ Գևորգիոս եւ պիսկոպոս կեսարու ուղղուած թուղթին մէջ կը գրուի « Տըղատիոս բագատր, . . . և Աշխէն տիկին, և օրիորդ թոսարովիդուխտ »: Այս նամակին պատասխանը կ'ուղղուի առ « Տըղատէս բագատր... և Աշխէն տիկին և օրիորդ թոսարովիդուխտ »: Պատուանուններու երբէ՛ք շփոթութիւն. եթէ թոսարովիդուխտ օրիորդ կը կոչուի մանուշա սնոր համար էր որ զեռ կոյս էր: Ինչո՞ւ համար ուրեմն Սանդուխտ տիկին կուչումը, որ զեռ աւելի կոյս կը պանծացուի:

Սանդուխտի նկատմամբ երկրորդ աղբիւրն է իր վկայարանութիւնը, որ, ինչպէս տեսանք, միակ աղբիւրն ալ եղած է միանգամայն յետագայ միւս բոլոր գրութիւններուն, ամենասակաւ նորութիւններով՝ ինչպէս շարականի տիկին բառը՝ զոր վերը տեսանք, Այս գրութիւնը նիւթ պէտք է եղած ըլլար՝ բազմաթիւ քննութիւններու, ինչ որ չէ եղած դժբախտաբար, որովհետեւ կը խօսի ժամանակի մը վրայ, ամենէն շահեկաններէն մեր պատմութեան մէջ, — միջոցը որ կը տարածուի ըրիտարանութեան քարոզութեան մինչև չորրորդ դարը, որու մասին բոլորովին կը պակիւր ազգային պատմիչ մը, և ասիկայ միակ գրութիւնն է որ առիթ կու տայ անդրազոյն հետազոտութիւններու:

Սոյն գրութիւնը հրատարակած է Ալիշանի, Սոփերներու շարքին մէջ, հատոր Է, ուր շատ կարճ ու թերի տեղեկութիւններ կու տայ նկատմամբ զըրի պատմականին ու հանգամանքներուն: Երկու յոգուածներով, Բագմալէպի մէջ, (1905 էջ 552 և 1907 էջ 60) շանացի անդրագոյն լուսարանութիւններ տալ այս գրուածքին վրայ: Իմ քննութեանցս իրր արդիւնք կը ստանայի որ Սանդուխտի դէմքը հին ծագումն ունի. հաւանօրէն Գ դարու խրմբագրուած ասորերէն լեզուով պատմութեան մը մէջ, նա կ'անցնի վկայարանութեանց շարքը: Ե դարուն՝ այս գրուածքը կը թարգմանուի հայերէն Մեսրոբի աշակերտ Սամուէլ վրաց եպիսկոպոս ճեռքով և իր լեզուական ազդեցութիւնը կ'ունենայ նաեւ Բուզանդի և Ազատանգեղի թարգմանչին վրայ, կորիւնի: Յետոյ ճառընտրիներու մէջ անցնելով՝ փոփոխութիւններ և մանաւանդ յաւելումներ կ'ունենայ՝ որոնց կարեւորագոյնը եղած կ'երեկ Ե. դարու վերջերը:

Այս նոր քննութեան նպատակը պիտի ըլլայ զուտ ազգային պատմական մասը գատել յետագայ ըրիտունէական եկեղեցական յաւելուած ու եկամուտ տարրերէն և անոր լուսարանութիւնը տալ: Մեզի շարժառիթը եղաւ այն հանգամանքը որ

Բիւզանդ՝ որուն գրութեանն կարեւոր բովանդակութիւնը լաւ ծանօթ է, ինչո՞ւ առիթ ունենալով այնքան անգամ Սանատրուկ ու Թաղէոս անունները յիշատակելու, Սանդուխտը կը լռէ։ Ի դէպ յիշած ըլլանք որ Բիւզանդ՝ բաց ի Գրիգորէ, երկրիմի յարգանք մ'ունի բոլոր այն անձանց հանդէպ որոնք Ազգաթանգիզոսի յարգութիւններն ու սրբութիւնները կը կազմեն։

Վկայարանութեանն մէջ զլիսաւոր անձնաւորութիւնը կը կոչուի Թաղէոս։ Սոյն անձը նկարագրուած է իրր ատաքեալ մը Յիսուսի «լցեալ լուսեղէն խորհրդով» և «լուսեղէն բանիւ» որ «վիճակեալ հայաստան ազգիս» և «վիճակեաց զամենայն Հայաստան ազգս»։ Բայց Թաղէոս Հայաստան գալէ յառաջ «զայը հասանէր ի Միջագետս Ասորոց, քարոզէր զբանն կենաց»։ Հոս էջի մը մէջ կը պատմուի Աբգարու ծանօթ գրոյցը բողոքովին Լարուքնեայի հայերէն խմբագրութեան ազդեցութեան տակ գրուած։

Միջագետքէն իր նորագարձ աշակերտները առնելով «փութով հասանէր յաշխարհն Հայոց, առ Թագաւորն Սանատրուկ, ի գաւառին Արտազ, ի քաղաքագեղն Ծաւարշան, յապարանս արքունի, որ էին հովոց գետինք Թագաւորացն Հայոց», որպէս զի հոս ալ, ինչպէս Միջագետքի մէջ ժողովուրդը քրիստոնեայ դարձնէ և այս բանիս համար «քարոզէր անդ զբանն կենաց, և առնէր նշանագործութիւն ի դրան արքունի ի համաշխարհազար բանական»։ Այս պարագաներուն մէջն է որ «եկեալ զուտը Թագաւորին, որում անուն էր Սանդուխտ, որ էր ի տիոց տղայ, գեղեցիկ նաւիւհամբ և վայելուչ երեսօք» . . . և ևս սեսալ ի գիշերի ստ սուրբ ատաքեալն լսէր ի նմանէ զբանն քարոզութեան աւետարանին»։

Քրիստոնեայ մկրտուելով, Սանդուխտ շարժառիթը կը դառնայ ամբողջ բանագործութեան մը, որուն մէջ շեշտի և զոյնի քիչ տարբերութեամբ, կը կրկնուին բոլոր այն տեսարաններն ու արարուածները

որ յատուկ են տեսակ մը վկայարանութեանց և կերպով մը անոնց սեռն ու նրկարագիրը կը կազմեն։

Նախ «տեսեալ քրմաժողով դիւցակատար պաշտօնէիցն, պատմեցին խտտեալիս և անօրէն Թագաւորին իւրեանց Սանատրուկոյ»։ Որ «չարագինեալ . . . տայր հրաման սրամահ անել զհաւատացեալսն»։

Այնուհետեւ կը սկսի շարք մը հալածանաց ու հրաշից, հաւատացեալները կուտրելու, բանդարկելու, տանջելու, — տեսիլներու, լոյսերու որոտմանց և ամբոխման որով հեթանոսները զիրար կը ջարդեն և ի վերջոյ է միայն որ ամբաստանեալը կը նահատակուի։

Սանդուխտ միշտ աւելի ջերմեանդն գութ մը կը ցուցնէ Թաղէոսի համար՝ որ ալ իրեն ամէն բանն է, հայր, քոյր, եղբայր, երկինք, Քրիստոս և արքայութեան վայելքներ։ Եւ Թաղէոս ի փոխարէն, իրեն՝ միշտ աւելի լուսաւոր, միշտ աւելի սքանչելի կը ցուցնէ երկինքը, Քրիստոսն ու լուսեղէն փառքերը։ Հիացած, բորբոքուած՝ կը գտնէ և կը յորդորէ հաւատացեալները աւելի զօրաւոր կորի ի մը համար։ Նա քրիստոնեայ կը դարձնէ մեծ իշխան մը «կարգեալ ի վերայ ամենայն դիցն, և հրամանատար ամենայն տանն արքունի. նա էր երկրորդ տէրութեանն Հայոց»։ Այս մեծ մարդուն հետ — շատեր քրիստոնեայ կը դառնան՝ որոնք բնականաբար կը ջարդուին հեթանոսներէ։ Նահատակները անպատուութենէ ազատելու համար «յղէր ի տուն իւր սուրբն Սանդուխտ գաղտ ի հօրէն իւրմէ և տայր բերել բարակ կտուս, և առեալ զհաւատացեալ սուրբ ընկերան, ամփոփէր զմարմինն նոցա, . . . և Թաղէր մօտ յապարանս իւր, և տայր զգուշութիւն զի մի որ գիտասցէ յարքունի տանէն»։

Սանդուխտ կերպով մը պաշտպան և Թագուհին կը դառնայ այս նոր հասարակութեան, կազմուած մեծ մասամբ աղքատներէ, և «կերակրէր զնոսա հացիւ և զգեցուցանէր հանդերձիւ, և ոչինչ առնէր նոցա պակաս»։

Հեթանոս մասը՝ միշտ աւելի հաւատա-
րիմ առ «Արամազդ և Անահիտ մեծ աւ-
տուածքն» որ են շինութիւն աշխարհիս և
փառք մեր Թագաւորացս», մանաւանդ «Ան-
ահտայ կոսմով դիւացն» կը յամտին
նոյն հալածանքին մէջ, որով մենք առիթ
կ'ունենանք դեռ քանի մը տեղեկութիւն-
ներ ունենալու որոնք բարձր արժէք մ'ու-
նին:

Հայածանքի մը մէջ, ուր կը նահատա-
կուի Սամուէլ անուն նորադարձ իշխան
մը, որուն դժբախտաբար բուն անունը
չենք գիտեր, կը յիշուի թէ « ի ժամուն
դիպեցան չորք և երեք յաշխարհէս Հա-
յոց»: Եթէ բոլոր այս վկայարանութիւնը
տեղի կ'ունենայ հայ աշխարհին մէջ և
Հայոց Թագաւորին ճով, ինչ են այս
«չորք և երեք յաշխարհէս Հայոց»: Կ'ի-
րեւի թէ շատ բան կայ սրբագրելու այս
գրուածքին մէջ: Ուրիշ հաւատացեալ մըն
այլ կ'ըլլայ «կին ոմն» ի մեծ ազգէ, ա-
մենայն տամբ իւրով, որ էր ի մերձաւո-
րաց Թագաւորին, որում անուն էր Զար-
մանդուխտ»:

Անկարելի է այլ ևս ողջ պահել Սան-
դուխտը, որ բոլոր երկիրը ըրիստոնեայ
պիտի դարձնէր, և Սանստրուկ՝ իր բոլոր
զուրկ ու կատաղութիւնը հուսաբերով՝ աղջ-
կան մահուան վճիռը կու տայ, որ՝ դա-
հիճնելու շփոթին ու իրարանցման մէջ,
կը մեռնի զարնուած պատանիէ մը կուրծ-
քին մօտ: Սանդուխտի մահուանէն վերջ,
կարգը քնականաբար պիտի զար թաղէտ-
սի իբր ամենէն աւելի անօրէնը և չարիք-
ներու պատճառ: Զօրականն ու իշխան-
ները զաւրով զայն կը գտնեն փոքր ձորակի
մը մէջ ուսկէ կը հանեն « սակա մի ի
բարձրաւանդակ տեղի մի ի վիսամէջս »:

Այս փոքր ձորակը կ'երեւի տեղագրա-
կան կարևոր դեր մը խաղալ վկայարա-
նութեան մէջ, որովհետև ուրիշ տեղ մ'ալ
կը յիշուի, ուր առաքեալը նահատակե-
րու մարմիններն առնելով « եղ ի փոքր
ձորակին ուր էին օթեվանք նոցա»: Գար-
ձեալ որպէս զի հաւատացեալները իր քաջ
նահատակութիւնը տեսնեն կ'ըսէ, «Արիք

եւէք ի բարձր տեղին, որ ի վերոյ քան
զմեզ է»:

Եւ իր մահուան պահուն, ըրիստոնեայ
կը սկստէ Զիմնետոս անուն մէկը «որ էր
իշխան ի վերայ ամենայն ճանապարհաց
և հաւատարիմ ի դրան արքունի»: Իր մա-
հը հրաշալի կ'ըլլայ, ինչպէս բոլոր բարի
ըրիստոնեաներուն մահը. յետ սրով սպա-
նուելու, երկիրը կը շափի, մեծ քար մը
կը պատուի և մարմինը մէջը կ'ընդունի:
Իր մահուանէ ընդ յառաջ զինք «արգելին
ի դղեակ պարսպին, ուր էին մարդակեր
զագանքն»: Իբրև արձակեցին երկու ա-
ռեւծք, և եկեալ անկանէին առ ոտան և
լիզուին զՏողաթափան ոտից սրբոյն, և
ոռնային քծնելով: Եւ սրբոյն աղօթեալ՝
լուծան կապանք իւր: Եւ նշանեալ ընդ-
դէմ առիւծուցն գնացին յիւրաքանչիւր
տեղիս»:

Այսպէս է գրեթէ այս վկայարանու-
թիւնը, այլափոխուած, միջարկուած, խան-
գարուած, ուր պիտի ջանանք մենք գտնել
պատմական քանի մը զիճեր՝ դիւանական
հին աղբիւրներէ, որոնցմով կազմուած են
առհասարակ մեր հին պատմիչները. եկե-
ղեցական զգացումներու բազմաբանու-
թեանց հազարն քանակի մը հետ, տալով
միանգամայն պատմական քանի մը ճշմա-
րիտ տեղեկութիւններ: Սոյն գրուածքին
մէջ կազմուած, վերակազմուած, և իրմ-
բագրելով Թարգմանուած՝ կայ զիճ մը Լա-
բուրենայէն, Գործք Առաքելոցէն, Անա-
տոլեայ և սոհասարակ միւս վկայարա-
նութիւններէն, Յայտնութեան գրքէն և Ս.
Գրքի ուրիշ մասերէն: Եւ սակայն ասի
միակ կտորն է հասած մեզի այն պատ-
մութենէն՝ գրուած ուրիշներէ որ կը սկսէր
« ի քարոզութենէն Թաղէտսի առաքելոյ և
նորուն յելլից և ի մարտիրոսութենէն մին-
չեւ ի կատարումն վարդապետութեան Գրի-
գորի և իւրոյ հանգստեանն, և յառաքե-
լասպան Սանստրուկոյ արքային մինչև յա-
կամայ հնազանդելն հաւատոցն, և ի նո-
րուն հանգստեան արքային Տրդատայ»:
(Քուգ. Գ. Ա.):